

“ՀՈԳԵՅՈՅԶՁ ՑՈԼՔԵՐ”

Հեղինակ՝ ՍԵՊՈԽՆՀ Ն. Վ. Բ. ՍԱՐԳԻՒՍԻԱՆ

Տողերս գրողը ամբաստանուած է իր բեմեր գրական կենաքի մէջ իրական արժէքները անտեսող և թերիներուն ու վրէպահներուն խոչորացոյցով նայող գրադատ, Օշականի մասնաւորաբար և «Մեհեան»ի իր խմբագիր ընկերներուն ընդհանուրապէս կիրարկած հարբենի սխալ սկզբունքով առաջնորդուող: Թէ ճիշդ չէ մեր գրական անդաստանին սպասնացող վերտնաս խորշակին ողդաբարիչն ու ողբերգուն ըլլալ ու կրծող նախանձով անբարբառ կենաք հոն արմատաւորուած կազնիներուն հասակին գիմաց: Չէ՞ որ համագոյքի չորս ծագերէն կիւլպէնկեան Մատենագրաբառ հոսող հատորները, փոքր ու մեծափոք, հազար կրնան ուս ուսի, կայք մը ապահովէլ իրենց համար գրապալատի դարակներուն վրայ: Հապճեպով տրուած ափյափոյ վճիռ:

Հայր Սեպուհի այս գործը՝ 1985ին լոյս տեսած Անթիլիսս, Մ. Տ. Կիլիկիոյ կաթողիկոսութեան Տպարանէն, 22 կտոր կրօնա-բարոյական խորքով գրութիւններ, 179 էջերով, մաքուր թուղթի վրայ — կարելի է գասել «մէկ շունչով կարգացուելիք» գրքերու շարքին: Բայց պէտք չէ խարուիլ բառերէն: Երկու — և իրարու հակադիր — մեկնութիւններ կարելի է տալ վերի (չտկերտեալ) բանաձևին: Ուրիշ խօսքով, երկու դասակարգի կարելի է բաժնել «մէկ շունչով կարգացուելիք» գրքերը: Անոնք որոնք խսկապէս կը հայեն ընթերցողը ու զինք իրենց կը կապեն, որով դժուար կը դառնայ ընդհատումը, ընդմիջումը ընթերցումին, և անոնք՝ հասարակ ու ծամուած խօսք, որոնց վրայէն կարելի է անցնիլ թռչունի արագութեամբ, քանի որ գաղափարներն ու մտածումները, լոյծ ու թափանցիկ, իրենց ծանծաղութեան, մակերեսայնութեանը բերումավ շատ դիւրաւ կիւրացուին, կը մարտուին միջակ ընթերցողէն, ու էջերը կը քալին արագօրէն՝ անձիգ ընթերցումէն մտրակուած:

Պիտի ուզէինք չխօսիլ ուղղագրական կամ տպագրական վրէպներու մասին:

Բայց չկրցանք անտարբեր անցնիլ գաղթաշխարհի մեր մամուլին մէջ յաճախաղէպահ կարգ մը տգեղ կամ սխալ երեսոյթներու առջևէն: Այսպէս, էջ 9ի վրայ կը հանդիպինք ծոլովուր-դի տգեղ տուղագարձուիլ կիսուած բառին և երեք էջեր անդին, ներ-ըրիզումիլ կիսուած բառին մէջ թիմուլած ըին (չշնչելած արմատ բառէ): Բաղմաթիւ են այս կարգի վրէպներ, որոնք գուցէ ներելի ըլլային հասարակ օրաթերթի մը պարագային:

Հայրսուրբին լեզուն, արդար ըլլալու համար պէտք է խօսուվանիլ, սահուն է ու գրեթէ անթերի: Ինչ որ կը պահօի իրենց իր զգացումները թեւաւրելու և մտածումները խորացնելու արուեստն է (ընդգծուած բառը չենք նկատեր անտեղի իշչպէս ծանրակշիռ):

Հայր Սեպուհի «Հոգեյոյզ Ցոլքեր»ը դժբախտաբար չկրցան յուզել մեր հոգին և ոչ իսկ միտքը (Մէկէն միւսը երկարող կարմիր թելը նուրբ է բայց դիմացկուն:) կա՛մ այս է որ մեր զգայարանքները, ժամանակէն մրձահարուած, բթացած են — իրողութիւնը այդպէս չէ բարերախտաբար: Մեր զգայնութիւնները փորձաքարի զարնելու համար գիմեցինք Սիամանթոյին ու Վարուժանին: Արդիւնքը, ուրախ ենք ըսելու, եղան քաջալերական: Եւ կա՛մ Վարդապետին ներաշխարհէն — միտք, սիրտ — արձակուած ցոլքերը, փայլատ ու ուժաքամ, անզօր են յուզելու ընթերցողը:

Այս բոլորով հանդերձ, Հայր Սեպուհի չենք թելադրեր իր գրիչը կոտրել: Ուրախալի է մեզ Հայ հոգեօրականի ձեռքին մէջ խաչին հետ ու քով տեսնել նաև գրիչը, պայմանաւ սակայն որ անկէ բխած տողերը նորուրիւն մը բերեն մեզի: առնուազն Ս. Գրական ճշմարտութիւնները աւելի ցայտուն ու առինքնորդ գոյներով բանան մեր տեսագաշտին: Կ'ընդունինք թէ դիւրին չէ այդ գործը: Բայց կամքն ու յարատե, հետեւզական ու համբերատար ճիզը կրնան հարթել մեր առջև դիզուած դժուարութիւններուն կէսէն աւելին: Զայդ կը մաղթենք Հ. Սեպուհին:

Դ. ՃԱՐՏԱՐ